

ڈینہوں اور

محله جمیعۃ القاھرۃ الخیریۃ الارمنیۃ العالمة

# ՏԵՐԵՎԱՆԻ

# ՀՐԱՏՎՐԱԿՈՒԹՅԻՆ ԳԱՅԻՌԵՒ Հ.Բ.ԸՄԻՊՈԽԵՑ

للدبر المسؤول : ١. صاروخان - ١٥ شارع عماد الدين بالقاهرة - تليفون ٩١٩٦٣٦ - ص. ب. ٧١٧

ՃԵ. ՏԱՐԻ ԲԻՒ 1 - 3

ՅՈՒԼԻՍ - ԱԵՊՏԵՄԲԵՐ 1972



## ՑԱԿՈԲ ՊԱՐՈՒՆԵԱՆ

( 1842 – 1891 )

Բա՛տ է բա՛ւ, բողունի ա՛լ արձակ խօսիլն  
Եւ ֆիշ մ'ալ չափով խօսինի  
Եթէ չափն մեզ պակսի՝ միջարկութեանց դիմենի  
Եթէ չացողինի, արձակնիս պատրաս է:

## Հ. Բ. Ը Մ Ի ՈՒ Թ Ի Ւ Ն

### Ա Զ Դ

- Տեղեկատուն առ այժմ կը նրատարակուի պարբերաբար:
- Թղթակցութեանց, դրամական նուերներուն, գիրքերուն, թերթերուն են հանդէսներուն առարումները կատարել խմբագրութեանս հասցէին.

Խմբագրութիւն «ՏԵՂԵԿԱՑՈՒԻ»ի

15, Էման էլ Տին փողոց — Գանիքէ

Հեռախոս 919636 - Նամակատուփ 717

### Բ ՈՎԱՆԴԱԿՈՒԹ Ի Ւ Ն

- 1— Բարեգործականի Ծաւալը
- 2— Յակոբ Պարոնեանի մեծագոյն արժանիքը
- 3— Յակոբ Պարոնեան (կենսագրութիւն)
- 4— Քաղաքավարութեան Վճարները
- 5— Խ՞նչ է Կեանիքը
- 6— Մեր երկսեռ ուսանողութեան վիճակագրութիւնը
- 7— Երգ-Երգոց
- 8— Մելգոնեան Կրթական Հաստատութիւն
- 9— Հ. Մ. Ը. Մ.՝ Նուպարի յաջողութիւնները
- 10— Գանիքէի Հ. Բ. Ը. Միութեան Ընդհանուր Ժողովը
- 11— Թէյասեղան ի պատի Միութեան սաներուն
- 12— Մարտիրոս Սարեան ոչ եւս է
- 13— Նուպար Պալաեան ոչ եւս է

# ՀԱՅՈՒԹ

مَحَلَّهُ جَمِيعَةُ الْقَاهِرَةِ الْأَرْمَنِيَّةِ الْعَامَّةِ

# ՏԵՇԿԱՏՈՒ

ՆՐԱՏԵՐԱԿՈՒԹԻՒՆ ԳԱՅԻՐԸ Հ.Բ.Ը.Մ.ՊՈԽԵԼՆԵ

للدير المسؤول : ١. صاروخان - ١٥ شارع عماد الدين بالقاهرة - تليفون ٩١٩٦٣٦ - ص.ب. ٧١٧

ԺԵ. ՏԱՐԻ ԹԻՒ 1 - 3

ՅՈՒԼԻՍ - ՍԵՊՏԵՄԲԵՐ 1972

## ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ԾԱԽԱԼԵ

Եղիպտոսի օրինեազ հոյին վրայ ծղած, արտաշարտի զարդանախներուն մէջ իր խորունկ արևատերը նետած համայնշական քննորով եւ տարողութեամբ այս անսասան հայոց կաղճին կը հանդիսանայ միջազգային չափամիջներով լիրխարի կազմակերպութիւն մը, որուն ծառայը անշափելի է. վասնզի ան կ'ընդադարձուի օր օր, հայուսահայսնեան գծումներու հետ ուսումնական ցանցեր բարելով մեր զարութեանուն մէջուր Հ.Բ.Ը.Մ. ական տափ շունչ մը կը ափոռի՝ զիրի եւ գրականութեան գծով պատճեց կանգնելու համար արտասահմանի մեր հաւաքականութեանց զոյսեւման ի ինեյիր, բան մը որուն իրազորման իշեալով մշակութային մանաւանդ կրթական յարկեր կը բարձրանան անսահման զոհորութիւններ դիմագրաւելու առողջ դրսողութեամբ որ կը բացարուի Բարեգործականի յարակ ծրագրումներուն հայապաս զործունեութեամբ:

Հարկ կայ շնչելու թէ բարյացիսկան դասիակութեամբ օժտուած ամեն ո՛վ, անդրադառնազով Բարեգործականի պիտահուային յանկացումներուն, պիտի կառենար անյապաղ վերահասու ըզառ թէ Բարեգործականը անշուշտ աստուածային օրհնութիւն մըն և հայ ժողովուրդին համար որուն առաջ անու կը վերա-

դարձնէ. անզամ աւելիով, անսակարկ կերպով հասնելով մեր ծով կարիքներուն որոնք կը սկզբուին ժամանակին առընթեր:

Կ'ընդունեինք որ շա's հօսուած է եւ շա's ալ գրուած Հ.Բ.Ը. Միութեան մասին: Սակայն անբաւական է կեանիի մը տեղորութեան ընթացքին, որովհետեւ հարց են ուներ իմաստունի մը թէ ինչո՞ւ աղօրատեղիներու զանգակները կը դոդացնեն անդադար երբ բողոք այ կը գիտակցինք, թէ ամեն հաւատացեազ ծանօթ է իր պարականութեան:

Պատասխան: Վասնզի ամեն վայրկեան նոր մարդիկ կը հասնին որոնք անեղեակ են աղօրինի: Մեր պարագային՝ Բարեգործականին որուն շուրջ պի՛ս է գրել, ամեն օր ինկ գրել նորահաններուն համար:

Ուրեմն մեր մաղրանից այն պիտի ըդայ որ այսոյն աշխատանի տարուի որպեսզի մեր պատճենի սերունեղները կանուխն սորվին Հ.Բ.Ը. Միութեան հայ կեանիին մէջ կատարած ազգօգուտ դերը, առ այդ մանաւանդ սկսելով՝ Բարեգործականի հովանին վայելող վարժարաններն, մեր բողոք զաղութեարուն մէջ:

# ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆԻ ՄԵԾԱԳՈՅՆ ԱՐԺԱՆԻՔԸ

## (Ծննդեան 130 ամեակին առթիւ)

Երբեք հայ երգիծաբանութեան իսկական հիմնաղիրը, Յակոբ Պարոնեան արդէն իսկ գրաւուած է իրեն արժանի տեղը մեր գրականութեան մէջ: Շատ խօսուած ու գրուած են իր կեանքին, գործերուն եւ ընդհանրապէս երգիծական իր անկրկնելի տաղանդին մասին, որոնց մասին աւելորդ է անգամ մը եւս անդրադառնալ այս տեղ: Բայց երգիծողի իր տաղանդին չափ եթէ ոչ աւելի՝ Պարոնեանը եղած է իսկական հիրոս մը իր ապրած ժամանակաշրջանին: Ան մշակած է այդ ճիւղը այնպիսի ժամանակաշրջանի մը, այնպիսի երկրի մը, այնպիսի ժողովուրդի մը մէջ, ուր երգիծանքը ոճիւր կը նկատուէր: Եւ ասիկա այնպիսի անկեղծութեամբ, համոզումով որ զինք անբաղձալի դարձուցած է յաչս այն գասակարգին՝ որմէ կերպով մը կախւած էր իր բարեկեցութեան ապահովութիւնը: Բայց անիկա նախընտրած էր ըսել ճշմարտութիւնը, առանց ծամծմելու, ինչ զին որ արժէր ատիկա իրեն:

Երբ խորհնչիք թէ իրմէ դար մը ետք կան տակաւին մարդիկ, աշխարհիս մէջ, որոնք չեն կրնար մարսել ճշմարտութիւնը, երգիծանքը և յաճախ իրենց ոինն ու դառնութիւնը կը յայտնեն ամենէն գոռենիկ ձեւերով՝ այն ժամանակ է որ կարելի է կոռել Պարոնեանին իսկական հերասութիւնը: Հաւատացեալի մը նման, որ ոչ մէկ չարչարանքի առջեւ կ'ուռանայ իր հաւատքը, որ կը նախընտրէ մեռնիլ քան հրաժարիլ անկէ՝ անիկա տեսակ մը առաքեալ մը եղած էր ժամանակին: Այդ այն ժամանակն է, երբ նորվեկիացի մեծանուն գրագէտ Խպսէն ես, որ երգիծանքի իր սուր խայթոցին տուրկան կ'ընէր իր շրջանին տիրականօրէն իշխող քաղքենի գասակարգին անձարձակութիւնները՝ այս վերջիններուն հալածանքին և սպառնալիքներուն կ'ենթարկուէր, որոնք կ'որոշէին կտրել անոր բերենի հացը: Պարոնեան

ևս չէր կրնար իր աչքերը գոցել, չտեսնել և չհրապարակել պոլսահայութեան մենաշընօրհեալ այն գասակարգին, որ ամենակալ, ամենակարող և անխոցելի նկատւած էր դարերէ ի վեր: Տեսակ մը սրբապրդութիւն էր այդ գասակարգին արմատացած բարքերն ու սովորութիւնները ոչ միայն երեւան բերել, այլ զանոնք հեգանանքի առարկայ դարձրնել:

Պէտք է այստեղ շեշտել թէ երգիծողը թշնամնքի նպատակով տարուած չէ որ կը կիրարէր իր արուեստը: Անոր նըպատակը ոչ խնդացնել, ոչ աւ ծաղրել է, այլ՝ մատը գնել վէրքին վրայ: Եթէ ընթերցողը խնդայ լաւ, իսկ հթէ դասմը քաղէ անկէ՝ աւելի լաւ:

Երգիծողին իսկական արժանիքը իր շրջապատին բոլոր մանրամասնութիւնները յստակօրէն տեսնելու և զանոնք ժողովուրդին ցոյց տալու մէջ կը կայանայ: Զմոռնանք որ եթէ ամէն ոք կը նայի՝ բայց քիչչերն են որ կը տեսնեն: Իսկ հազարիւտ բան է որ մարդ ինքզինք տեսնէ այնպէս ինչպէս որ է: Բոլորին նպատակն է իրենք զիրենք աւելի լաւ տեսնել, քան ինչ որ են: Ահա թէ ինչու այնքան մեծ է թիւր զարտուղի և արուեստական միջոցներով իրենք զիրենք գեղեցկացնել աշխատողներուն:

Բայց զիրենք գիտողը ոչ մէկ պարտականութիւն ունի նոյն պատրանքէն տարուելու:

Երգիծողը կ'ըսէ, առանց կեղծիքի ա'յն, ինչ որ կը տեսնէ, ոչ միայն ինք, այլ ամէն ոք: Առանց որևէ նկատումի, հաշիւի, յետին մաքի: Ինչպէս հայելին կը ցուցացնէ գիմացինին գէմքը:

Ասիկա ԱՐԱԿԵՍԱԳէՑ, անկեղծ և մաքուր երգիծողն է: Այսպիսիներուն տիտաններն են մեր մէջ Յակոբ Պարոնեան և երուանդ Օտեան: Կան աժան երգիծող:

# ՅԱԿՈԲ ՊԱՐՈՒԵԱՆ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

Ո՞վ չի ճանչնար մեր երգիծական գրականութեան հայրը՝ Յակոբ Պարոնեան:

Այս տարեշրջանին 130ամեակը ըլլալով, պարտք կը զգանք անգամ մը և և անդրագանալ, իր կեանքի գլխաւոր հանգըրուաններուն, որոնց մէջէն քալեց ան պարզ ու բարի հոգիով, յաճախ աղքատիք և սակայն զլուխը միշտ բարձր՝ աղնըւական հպարտութեամբ մը, որ կուգարիր մեծ տաղանդէն, անշեղ նկարագրէն և մանաւանդ կոչումին խոր գիտակցութենէն:

Ան ծնած է Ագրիանապոլսոյ մէջ 1842ին: Նախնական ուսումը ստացած է ծննդավայրին Ազգ. վարժարանին մէջ. Մէկ տարի յաճախած է նաև տեղույն յունաց վարժարանը, ու որոշ չափով ազգըւած է հելլէն նշանաւոր երգիծագիր Արիստոփանէն, թէւ պահած է միշտ իր հայեցի գրոշմն ու ինքնատպութիւնը: 1863ին կը մեկնի Պոլիս և պաշտօնի կը կոչուի հեռագրատան մէջ: Վարած է

ներ, որոնց վրայ ընթերցողը աւելի կը խնդայ քան անոնց գրուածքին:

Երգիծողը կեանքին մէջ անպայման զուարթ մէկը չէ: Ինչպէս կատակերգակ գերասանը: Այս վերջինը բեմին վրայէն հազարաւորներ խնդացնել, բայց հազիւ բեմէն վար իջած՝ կրնայ խորասուզուիլ թափիծի և տիրութեան աշխարհի մէջ: Ապրելակերպէ աւելի՝ խառնուածքի հարցէ: Այսպիսի խառնուածքի տէր եղած է Յակոբ Պարոնեան. Pince sans rire, ինչպէս կ'ըսեն ֆրանսացիները: Ճիշդ հակառակն է Օտեանին, որ կեանքին մէջ եղած է միշտ զուարթ և փիլիսոփայ: Այսուհանդերձ թէ մին և թէ միւսը չեն դադրիր տիտաններ ըլլալէ:

Ինչպէս ըսինք Յ. Պարոնեան նոր ուղի մը բացաւ մեր զրականութեան մէջ և այդ ճամբուն վրայ եղաւ կատարելու-

նաև ուսուցչական պաշտօններ, բայց իր զլսաւոր զբաղումը եղած է հաշուակալութիւնը:

Իր կեանքին «հերսուական» շրջանը կարելի է համարել քսան տարուան գըրական-հրապարագրական այն շրջանը որ կը սկսի 1868ին և կը վերջանայ 1888ին՝ երբ քայլուած առողջութեամբ կը քաշուի գրական հրապարակէն՝ անձնատուր ըլլալու տոմարակալի համեստ պաշտօնի մը:

Այսպէս, 1872ին 74 կը վարէ խըմբագրապետութիւնը «Մեղու»ի: Նոյն շըրջանին կ'ըլլայ Պատրիարքարանի մէջ պաշտօնեայ՝ հպատ տարուան մը տեւողութեամբ (1873ին) և Սամաթիոյ վարժարանին կառավարիչ՝ 1874-75:

1874ին կը սկսի հրատարակել «Թարոն» անուն երգիծաթիրթը, զոր կըցաւ շարունակել մինչեւ 1877:

1876ին 1880 կ'աշխատակցի զանազան թիրթերու: 1880ին կը ստանձնէ քարտուղարի պաշտօն Միացեալ Ընկերութեանց մէջ: Նոյն թուականին Թիֆլիսի Փորձ հանգէսին մէջ կը գրէ «Հոսկոսի Զեռատերը»: 1883ին կը ստանձնէ խմբագրապետութիւնը «Երկրագունդ» հանգէսին: Նոյն թուականին կը հրատարակէ «Ծի-

թիւն մը: Խիզախօրէն դիմագրեց բոլոր սագրանքներուն, հալածանքներուն, ի գին իր նյութականին: Ինչպէս ամէն միութիւն՝ ան չշեղեցաւ իր գծած ուղիէն, որովհետեւ համոզուած էր թէ ճշմարտութիւնն էր իր քարոզածը:

Ո՞րն է ճշմարտութիւնը քարոզող անձը, աշխարհի սկիզբէն ի վեր, որ քարկոծուած չէ:

Ի՞նչ մնաց սակայն յետագիմական այդ շրջանէն, և խաւարին մէջ սանձարձակօրէն իշխող «մեծապատիւններէն»: Ոչինչ: Ժամանակի յորձանքը իր հետ տարաւ անոնց մենծաղայական մտայնութեան հետ՝ իրենց անուններն ալ: Բայց Պարոնեան գեռ կ'ապրի իր ամբողջ տաղանդովն ու հմայքովը և պիտի շարունակէ ապրիլ գարեր շարունակ:

ԱԼ. ՍԱԲՈՒԽԱՆ  
Գանիրէ, 20-7 72

## ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՎԱԱՍՆԵՐԸ

Շաբաթ օր է, պիտի ածիլուի Գասպար աղան:

Սափրիչի մը խանութիւնը կ'երթայ:

— Սանկ շուտ մը կ'ածիլե՞ս ինձի, և մազերս ալ կը կտրե՞ս:

— Ինչո՞ւ չէ:

Գասպար աղան կը նստի աթոռին վրայ:

Սափրիչն ատենական գործողութիւնները կատարելէն ետքը, կը սապոնէ իր նոր յաճախորդն և կը դիմէ իր զէնքերուն:

— Քեզի սա կ'աղաչեմ որ ածիլդ սուր ըլլայ, որովհետեւ իմ մօրուքս քիչ մը սէրթ է, վերջը գուն ալ կը չարչարւիս, ես ալ:

— Հանգիստ եղէք, կը պատասխանէ սափրիչը, սուր ածելի մը ընտրելու հրետոյթն ունենալով:

— Գիտնալու էք որ բէրտահ ալ չեմ ուզեր, սանկ վրայէն թեթեւ կերպով անցնելու ձգելու է:

Ժաղ» երգիծաթերթը, որ սակայն չի կը նար տարեցըան մը բոլորել:

1884ին կը սկսի հրատարակել «Երկար»ը, ուր կը շարունակուի մինչեւ 1888 թուական:

Ան մեռած է Պոլիս, 1891 Մայիս 27ին թշուառ վիճակի մէջ:

Վերև յիշուած հրատարակութիւններէն զատ իր գլխաւոր երկերն են, «Քաղաքավարութեան Վնասները», «Մեծապատիւ Մուրացկաններ», «Պտոյտ մը Պոլսոյ թաղերուն մէջ», «Աղքային Զոջեր»: Գրած է նաև քանի մը թատերախաղեր՝ «Երկու տէրանց ծառայ մը» (որը եղած է իր առաջին գործը), «Արեւելեան Ատամարայժք», «Պաղտասար Աղբար» և «Շողոքորթը» (այս վերջինը հրատարակուած է իր մահէն ետք):

Երգիծական գրականութիւնը գրեթէ Պարոնեանով կը սկսի մեր մէջ: Իրմէ առաջ ունեցած ենք քանի մը երգիծագիր-

— Ճանըմ հոգ մ'ընէք, սափրիչ կայ, սափրիչ ալ կայ, կ'ըսէ սափրիչն և ածելիով սպառազինեալ կը մօտենայ Գասպար աղային:

— Շատ աղէկ:

— Գլուխդ սանկ դիր նայիմ:

— Դրինք:

Գործողութիւնը կը սկսի, որուն անմիջապէս կը յաջորդէ արինահեղութիւնը:

— Կորեցիր եղայրս, կամաց ըրէքիչ մը:

— Պատիկ չիպան մը կար հոն, ան արունեցաւ, չօլբա պէրպէրին թրաշ եղեր ես:

— Ասդին ալ կտրուեցաւ:

— Հոն ալ մազը ծուռ բուսեր էր, անանկ պէրպէր մը ունիս եղեր որ...

— Ծնօտիս վրա՞ն հապա...

— Ծնօտգ կէրկի բռնեցիր տէ անկ կից եղաւ: Մի՛ վախնար գուն, ես զանոնք հիմայ քիչ մը բամպակով կը թիմիմ:

— Վազ անցայ, պապամ, հոգիս ցաւ'ցաւ, երեսս կրակի պէս կէրիկոր:

— Սանկ թեթեւ բէրտահ մ'ընեմ ու

ներ, բայց ոչ ոք կրցած է հաւասարիւ իւրեն: Խորապէս ուսումնափրած ըլլալով իր շրջապատն ու միջավայրը, Պարոնեան տեսած է մարդոց թերութիւնները, տկար ու ծիծաղիլի կողմերը և ներկայացուցած է զանոնք հարազատութեամբ ու սուր հեղնանքով: Ան հարուածած է, խաղամոլութեւնը, կեղծիքը, շողոքորթութիւնը, բամբասանքը, հանրային ու ընտանեկան յոռի բարքերը:

Գրելու իր պարզ, յատակ ու ժողովրդական ձեւով մեծապէս սատարած է աշխարհարարի զարգացման: Ձեւէն աւելի նիւթն է զինք խանդավառողը:

Մեր կողմէ այս համառօտ անդրադառները, թող նկատուին երախտագիտութեան և յարգանքի համեստ տուրք մը մեր անմոռանալի և մեծ Պարոնեանի յիշատակին:

երեսդ անուշահոտ քացախով լուամ՝ նէ՝  
կ'անցնի, բան չի մնար:

— Զիմ՝ ուզեր բէրտահ, չեմ՝ ուզեր,  
լմեցուր:

— Առանց բէրտահի չ'ըլլար:

— Ճանըմ գլուխն իմ՝ չէ՞ մի:

— Գրուխդ քուկդ է, բայց ամէն  
խանութ պատիւ մը ունի, ածիլուելու  
մազեր կան տակաւին երեսիդ վրայ աս-  
դին անդին: Ասանկ ձգելը մեզի անպա-  
տուռթիւն է: Գուն սանկ դիր գլուխդ և  
հանգիստ եղիր:

— Պէ ճանըմ զօրով զիս տանջնէլ  
կ'ուզես, ի՞նչ քսել է աս, ես քու խաղա-  
լի՞քդ եմ, պատիւդ պաշտպանելու համար  
իմ երեսս ընտրեցիր ասպարէզ, դահիճի  
պէս գլուխս տնկուեր կեցեր ես:

— Բարկացած կ'երեւաք կոր, անոր  
համար չեմ ուզեր պատասխանել. միայն  
կ'աղաչեմ՝ որ քիչ մը համբերէք ու-  
լմեցնենք սա գործը:

Սափրիչը կը յաջողի նստեցնել Գաս-  
պար աղան որ գլուխը սափրիչին տըրա-  
մագրութեանը տակ դրած՝ անոր ածելին  
քերթուածներուն վանկերը կը համբէ ակ-  
ռաները սխմելով: Բայց վերջապէս համ-  
բերութիւնը կը հատնի և յանկարծ աթո-  
ռէն կը ցատկէ:

— Հերիք պէ մարդ, հերիք, արեան  
մէջ ձգեցիր երեսս, ըսելով:

— Լմեցաւ, լմեցաւ, կը պատասխա-  
նէ սափրիչն և պաղ ջուրով կը լուայ  
Գասպար աղային երեսը:

— Էօֆ, էօֆ...

— Տես գագրեցաւ արիւնը, չորս  
տեղէն միայն կը թիսի կոր, ան ալ քիչ մը  
բուտրայով կ'անցունենք հիմայ:

— Բրէ՛ եղայր ինչ որ պիտի ընես  
և լմեցուր, պիթտիմ պէ ատամ պիթտիմ:

— Զիմ՝ ուրանար թէ մօրուքդ քիչ  
մը սէրթ է:

— Առաջուց ըսինք ձեզի էֆէնտիմ:

Սափրիչն իր բոլոր ոյժը կը սպառէ  
բրինձի բոշիով գաղբեցնել արիւնահեղու-  
թիւնը և չի յաջողիր:

— Հարիւր տրամի մօտ արիւնս  
հանեցիր պէ ատամ:

— Ծո սա շիշէն տուր:

## ԿԵՍՆՔԻՆ, ԻՐԱՍՏԸ

Ի՞նչ է կեանքք...

Ի՞նչո՞ւ կը ծնինք, կ'ապրինք, կը  
մեռնինք, իմաստ մը կա՞յ արգեօք այս  
բոլորին մէջ:

Հին իմաստուններէն մէկը այսպէս  
եզրափակած է. «Մանուկը ծնեցաւ, մեծ-  
ցաւ, աշխատեցաւ, բան սորվեցաւ, նը-  
շանուեցաւ, ամուսնացաւ, աւելի մեծցաւ,  
շարունակ և աւելի տքնեցաւ, ապրեցաւ,  
կանգնեցաւ, գլուխեցաւ, օրին մէկն ալ  
մեռու, ամբողջ ցաւեցաւ, միայն մահ-  
ւամի պատեցաւ: Գաղթէ ուր որ կ'ու-

Աշակերտը սրուակ մը կը բերէ,  
պարունակութիւնն գժոխային քարէ պատ-  
րաստած բաղադրութիւն կը ըլլալու էր,  
որովհետեւ ամէն անգամ որ փետուրի մը  
ծայրով կը քսէր այն ջուրէն Գասպար  
աղային երեսը, Գասպար աղան գժոխային  
ցաւեր կը զգար և վեր վեր կը ցատկէր:

— Ոհա լմեցաւ, սիրտգ հանգիստ  
ըլլայ, ըսաւ սափրիչը Գասպար աղային,  
սրուակը աշակերտին գարձնելով:

— Ծնորհակալ եմ, չնորհակալ եմ,  
պատասխանեց Գասպար աղան:

— Հիմայ մազերդ:

— Զէ, չէ, չեմ ուզեր, մազերս թող  
մնան, ըսելն, հինգնոց մը նետելն ու-  
գուրս ելլին մէկ ըրաւ Գասպար աղան:

— Այսչափ ալ աքսի մարդ բնաւ  
տեսած չունէի, մրմռաց ինքնիրեն սափ-  
րիչը:

Իսկ Գասպար աղան ինքինքը փո-  
ղոցի մէջ գտնելուն պէս հառաչեց ու ող-  
րաց սապէս:

— Աս ի՞նչ թօհափ աշխարհ է,  
գլուխնուս պիլէ տէր չենք կրնար կոր  
ըլլալ...:

ՅԱԿՈԲ ՊԱՐԱՆԵԱՆ,

«Խիկար» հե

«ՏԵՂԵԿԱՑՈՒ» ի Ֆօնտին

Առիգնահատութիւն անոր ուզզութեան,  
Տիար երուանդ թաշճեան կը նույիրէ  
500 Ե.Դ.

# ՄԵՐ ԵՐԿՍԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԵԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Իրաւամբ երջանիկ պէտք է համարել մեղի ժամանակակից նորահաս երիտասարդութիւնը, որ կ'օգտուի հայկական մարմիններու տրամադրած ուսումնական ֆոնտերէն՝ սահմանուած քաջալերելու արժանաւոր հայ ուսանողն ու ուսանողուհիները:

Ամէն տարեշրջանի աւարտին, ընդունելութիւններ կը սարքուին ի պատիւ ընթացաւարտ երկսեռ ուսանողութեան որ կորիզը պիտի կազմէ մեր վաղուան վերնախաւին որուն կազմաւորման ի խնդիր

գես, գնա ուր որ հաց կայ կամ չիկայ, անհոգ եղիր ցաւը հետդ կուզայ, չի լքեր քեզի մինչեւ որ մեռնիս:

Երկար դարերով հետաքրքրութեան, ուսումնասիրութեան և խորհրդածութեան առարկայ դարձած է մարդկային էակի յետ-ֆիզիքական մահու շրջանը և հետեւեալ եզրափակութեան հանգուած պէտք է կոչել առժամեայ եզրափակում որովհետեւ որեւէ ժամանակ խելացիին մէկը նոր խորհուրդ մը կ'ունենայ կամ գաղափար մը յղանայ հանգերձ յայտնութեամբ կամ ոչ, որու հետեւանքով ամէն ըմբռնում կը յեղաշրջուի կամայ ակամայ— որ հոգին կ'ապրի, ֆիզիքականը որ հող ՚ր ի հող կը դառնայ անշուշտ, և վերապրոզներու զգացմանց և յիշողութեան մէջ է որ կը շարունակէ ազդեցութիւնը հոգւոյ մարմնոյ միացեալ շրջանի գործունէութեան:

Այս ազգեցութիւնը կարեւոր է—շինարար ըլլայ թէ բարեգործ, յիշատակը կը մնայ և ատով է որ մարդս կը կշռուի, կը չափուի, կը ձեւուի, կերպարանքի մը կը բերուի, ու կը գատուի: Ոմանք այս իմաստով սխալ կամ չար գետնի վրայ կը գտնուին, բարեբախտաբար ատոնք սակաւ են քանակով և վատ որակով: Մարդկութեան ջախջախիչ մեծամասնութիւնը կը պատկանի «փոքրիկ լումա»: յի դասա-

եղիպտահայ Բարեգործականը իր աւագ մտահոգութեան առարկայ դարձուցած է մեր երկսեռ ուսանողութեան գիւրութիւններ ընծայել՝ ուսումնա և բարձագոյն կը թութեան յատկանիշերով զայն օժտելու համար յօդուած մեր գաղութիւն, մասնաւորապէս և համայն մեր ժողովրդեան ընդհանրապէս:

Գիտակից իր ազգօգուտ առաքելութեան Բարեգործականը ուսումնական օգտակար ծրագիր ի գործ կը դնէ՝ ուսումնատենչ մեր ուսանողութեան հայ թէ օ-

կարգին, որոնց համագումարը ջրվէժներու կրնայ վերածուիլ և հրաշքներ գործել, իսկ երանեալներու փոքրամանութիւն մը որոնց Աստուած պարգեւած է լիառատ կերպով կրնան եթէ ուզեն շատ գործեր տեսնել ու կը տեսնեն ալ, չորս կողմերնիս լիքն է այդպիսի բարեգործութիւններով:

Քիչը և շատը բոլորն ալ իրենց տեղը ունին, բոլորն ալ կրնան միասնաբար առուն գետի վերածել և հողեր ոսոցելով բերգի առատ հունձքեր տալ նորէն ու նորէն: Մեր բարեգործական Միութիւնը, հաստատուած է ճիշդ այս նպատակով: Ի՞նչ հրաշքներ գործած է իր կեանքի ընթացքին, ի՞նչ օգտաշատ ծառայութիւն մատուցած է ամէն կողմ, մաքուր կերպով, բծախնդրորէն, բարի նպատակով:

Հարկ է քաջալերել, զօրավիրակ կանգնիլ անոր, Հայուն պահպանման համար, Հայուն զոյատեւման համար, Հայը Հայ պահելու համար:

Ան և ամէն ինչ որ կը ձգտի բարիին, լաւին, անմահութեան, Աստուածայինին— որ կ'առաջնորդէ դէպի Աստուած— որ կ'ապահովէ յարատեւ գոյութիւն և յաւիտենական կեանք:

տար կրթական հաստատութիւններու մէջ  
իր ուսումնական տարեշրջանին ուսնե-  
ցած ենք Գահիրէի Տոն-Պոսքօ արհեստա-  
գետական վարժարանը յաջողութեամբ ա-  
ւարտած երեք շրջանաւարտ ուսանողներ,  
որոնք են՝ ՊՊ. Արխսեան Ժիրայր, Իրատ-  
եան Գեորգ և Լիլյոզի ան Զուռեն: Խոկ Ա-  
ղեքսանդրիայէն՝ Օր. Զիլյնիրեան Զբ-  
արք, որը ընթացաւարտ եղած է Օքսֆորտ  
Քոլէճէն:

Արդ, 1971-72 տարեշրջանին, մեր  
երկսեռ ուսանողաւթեան Հ.Բ.Բ.Միութեան  
խողովակով ընձեռուած Յովակիմեան Սա-  
նուց Փոնտէն օգտուած թեկնածուներու  
աշակերտական վիճակագրութիւնը կը  
պատկերանայ հետեւեալ կերպով:-


Գահիրէի համար՝  
Տան Պոսքոյի արհեստագիտական  
վարժարան՝ 5 հոգի

Տար էլ Սալամ արհեստից		
վարժարան՝	2	հոգի
Աչնթ ժորժ Քոլէճ՝	2	"
Քոլէճ էլ Սալամ՝	3	"
Մարոնիթներու Աչն Ժոզէֆ Պարոց՝ 2	"	
Լիսէ էլ Հորիեա՝	1	"
Պոն Վասթէոր վարժարան՝	1	"
Փանսիոնա Աչն Ժոզէֆ ար		
Լ'Ափարիսիոն 1 հոգի		
Խոկ Աղեքսանդրիոյ համար՝		
Տան Պոսքօ արհեստագիտական		
վարժարան՝ 2 հոգի		
Էլ Նասր «Պոյզ Աքուլ»՝	1	հոգի
Էլ Մանար «Կըրլզ Աքուլ»՝	1	"
Օքսֆորտ Քոլէճ՝	1	"

Ընդամենը՝ 22 հոգի  
ուսուցմէ 7 սանուահներ և 15 սաներ են:  
Այս վերջին տարեշրջանին առընչու-  
թեամբ Յովակիմեան Սանուց Փոնտը ծախ-  
սած է 1 00 ե.Ռ.  
Հաճոյքն ունինք հաղորդելու, որ  
ներկայ տարեշրջանին ևս ունեցած ենք  
Գահիրէի մէջ յաջողութեամբ իրենց երկ-  
րորդական ուսման շրջանը բոլորած եր-



Օր. Զամբէրբենեան Լինսի



Օր. Զոնկայեան Արուսեակ

կու ուսանողուհիներու՝ Օր. Զամբերենց եան Լիսովի (Փանսիոնա Սէն Ժողէֆ տը լ'Ալֆարխոն) և Օր. Զուլֆայեան Արսենակ (Լիսէ էլ Հորիեն): Խնչպէս նաև երկու ուսանողներ՝ ՊՊ. Ղազարեան Մկրտիչ և Միքայեան Ֆիլիփ (Երկուքն ալ Մարտիթներու վարժարանէն):

Խսկ Աղեքսանդրիոյ մեր ուսանողութենէն՝ Օր. Փոստալնեան Անժել, ընթերցաւարտ եղած է Օքսֆորտ Քոլէճէն:

Բաց աստի Կիպրոսի Մելգոննեան Կըրթական Հաստատութեան մէջ իրենց բարձրագոյն ուսման հետեւելու համար ունեցած ենք 22 հոգի, այն է՝ 8 ուսանողուհի և 14 ուսանող:

Մեր երկու ուսանողութիւնը ներկայ տարեշրջանին գնահատելի արդիւնքներ ձեռք բերած է արժեցնելով Հ Բ Հ. Միութեան տրամադրած յատկացումները, որոնք իրաւամբ կարեւոր գումարներու կը հասնին:

Մելգոննեան Կըրթական Հաստատութեան մէջ, այս տարեշրջանին, եղիսաբետ ընթերցաւարտ ուսանողութիւնը գնա-

հատելի արդիւնքներ արձանագրած է, իպատիւ մեր գաղութին և ի պարծանս իրենց ծնողաց:


Այսպէս. Գալիքարնեան Մանուկ, իրքեգերազանցիկ աշակերտ մասնաւոր յիշատակութեամբ լրացուցած է մասնագիտական բաժնի արուեստից ճիւղը:

Խսկ Ճեմարանական բաժնի արուեստից ճիւղէն ընթերցաւարտ եղած են՝ Օր. Արքինեան Սիլիա, Երգնկացեան Լիսով, Թոգարիկան Արմինե, Պարուբնեան Իզապեկ եւ Պր. Արքինեան Առաքեալ:


Խսկ գիտական ճիւղէն՝ Օր. Գալիքարնեան Սոնիա, ՊՊ. Երգնկացեան Կարապետ, Գարարեան Թովմաս եւ Թոսունեան Սարգիս, արժանանալով Տնօրէնութեան և Ուսուցչութեան բարձր գնահատանքի արտայայտութեանց:

Հուսկ ուրիմն, ջերմօրէն կը շնորհաւորենք մեր երկու ուսանողութիւնը, յառաջիկայ տարեշրջանին ևս նորանոր յաջողութիւններ մաղթելով բոլորին:

Ա.Մ.Ս.



Պր. Արշակ Արյունյան Մկրտչիչ



Պր. Միքայեան Ֆիլիփ

## Ե Ր Գ . . . Ե Ր Գ Ո Յ

Ես Հայ եմ, հին, ինչպէս լեառն այս բիբլիական:

Թաց են ոտքերս դեռ զրմեղեղի զրից:

Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,

Բարեկոնեան Բեյը խօստակուել իմ սրից:

Իմ նահատակ որդոց արինով է ոռոգ

Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական:

Ամեն բլուր քաջի մի շիրիմ է նորդ,

Ես կորողի բեկոր, ամեն սանդուղը ու քար:

Ես Հայ եմ, հին, ինչպէս լեառն այս Արարատեան,

Հազար սուր է բախուել իմ վահանին անեղ,

Բայց փշրել եմ նրանց ես ցատումով արդար

Ես լեռներիս նման՝ գլուխս վե՛ր պահեյ:

Ամեն դար իմ հոգում մի կննիու և պեղել,

Որդիներիս ցրել աշխարհով մեկ արար,

Կորել ընձիւղ տուող ամեն ծառ ու եղեկ,

Արարատը սուգել նեղեղներում արեան:

Բայց հեղեղից փրկուած տապանի պէս Նոյի,

Արարատից իջած իմ ոստաններն աւեր,

Որդի յամառութեամբ ես ապրե եմ նորից,

Արինս իւղ արած՝ կանքեղներս վառել:

Ես վերստին պանդուխտ որդիներս գտած,

Աջրերս լիրն արցունք՝ ինչպէս վերը արինով,

Աւեր բոյնս եմ շինել, կրել խոփ ու գուրան,

Նոր եղեռնը երգել, նոր Նարեկիս ձայնով:

Ես դարերով սովոր կոտորածին, գաղրին,

Ինչպէս յաւերժ ձիւնին գագարներին Մասեաց,

Մի բուռ ցորեան՝ փրկուած անցեալի մէծ արտից,

Նոր օրերի բերքին ու նոր ներկին հասած:

Ես Հայ եմ, հին, ինչպէս լեառն այս Արարատեան:

Ես՝ դարերով պանդուխտ իմ հայրենի հողում,

Խաղաղութեան լոյսով հայրենիքս գտած,

Ցաղըութեան ու փառքի ոսկեղարս եմ տօնում:

## ՄԵԼԳՈՆԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ

Ա) Գիտակուն Աշխարհագոյնեց

Հաստատութիւնը ունի բնագիտութեան և տարրաբանութեան աշխատանոյներ, որոնք ոչ միայն կը դիւրացնեն աւանդուած առարկաներու ուսուցումը, այլ նաև ուսանողին կու տան առիթը անհատական փորձերով տեսականօրէն բանաձեռուած օրէնքներուն ճշգութիւնը խուզաքարկելու և գիտական մեթոդի կիրարկութեան զործնական վարժութիւնը ձեռք ձգելու:

Իսկ 1967-ին Հաստատութեան գիտաշխատանոցները Լոնտոն Համալսարանին կողմէ ճանչյուեցան իրր անկախ կեդրոններ, ուր Մելքոնեանի ստանողները կ'անցընեն իրենց գիտական դասերուն գործնական գիտելիքներու քննութիւնները:

1968-ի վերամուտին հաստատուեցան բնագիտութեան և տարրաբանութեան կրտսերներու զոյգ աշխատանոցները, ուր աեղի կ'ունենան առաջին հինգ կարգերու գիտական ճիշգերու դասաւանդությունները և փորձարկությունները:

բ) Գիշերօթիկ զԱՐԿԱԲՈՒԺԻՆԱԿՐ

Մեզոնեան կրթական Հաստատութիւնը գիշերօթիկ աշակերտներու համար ունի երկու անջատ յարկաբաժիններ, մէշ-կր մանչերու, իսկ մյսւր աղջկանց:

Մանչերու ննջարանը կը գտնուի ի-  
րենց շէնքին երրորդ յարկին վրայ:  
Ազգկանց ննջարանը կը գրաւէ իրենց շէն-  
քին երրորդ յարկին կէսը, միւս կէսը  
յատկացուած բլլալով հանդիսարահին,  
որ 1965-ին բարեփոխութեան հնթարկը-  
ւելով, օժտուեցաւ արդիական բեմով մը:  
1967-ին բարելաւուեցան տուշարաններն  
ու լուսարանները, իսկ հանդիսարահն  
ու ննջարանները օժտուեցան կեդւոնական  
ջեռուցումով:

Իւրաքանչիւր շէնքին առաջին յարկին պրոցեսում բնգարձակ առ

դասուն ճաշարամները, իսկ խոհանոցը  
առանձինն չէնք մըն է իր յարակից մա-  
ռանով և սառցարանով: Մասնաւոր յատ-  
կացութերով, բայց մանաւանդ Հ.Բ.Բ.  
Միութեան Նախագահ՝ Տիւար Ալեք Մա-  
նուկեանի 4000 տոլարի անձնական նըւի-  
րատութեան չնորհիւ, խոհանոցը օժ-  
տուած է արդիական մէքենաներով:

### Գ) ՄԱՏԵՆԱԳԻՐԸՆ

Հաստատութեան Մատենադարանը  
հիշուածէ 1927ին։ Ան տարուէ տարի  
ճշխացած է հայ և օտար գիրքերով,  
պարբերականներով, օրաթերթերով, ու-  
րոնք կը ծառայեն որպէս զարգացման և  
ուսումնասիրութեանց աղբիւր՝ աշակերտ-  
ներու և ուսուցիչներու համար։

Մատենագարանը ներկայիս կը բովանդակէ աւելի քան 13,000 հատոր գիրք — հայերէն, անգլերէն, Փրանսերէն, յունատէն և տառակուէն լեզուներով:

Մատենագրաբանը՝ նոյն գիրքերով  
հարստացած է չնորհիւ Գալուստ Կիւլ-  
պեհնիկեան Հյմինարկութեան 1965 ին կատա-  
րած երկու հայար տոլյարի յատկացումին:

Հաստատութիւնը տարեկան նուազագոյն հ00 սթերլին կը յատկացնէ նոր գիրքիրու գնման համար, իսկ Հայքինիքէն իր նուէքր ստացուած գրական, գեղարվեստական և այլ տեսակի հրատարակութիւններ առաւել եւս կը ճոխացնեն Անկանեանի Անտեսադրաբանը:

Պ) Հիմնականը-ԴԱՐՄԱՆԱՏՏԻԿ

Հաստատութիւնը ունի իր հիւանդաւնոցը՝ վկայեալ և մնայուն բոյժքոյրովը, իր այցելու քժիշկովը, ատամնաբոյժովը և ակնաբոյժովը, որոնք աշակերտները պարբերաբար քժէկական քննութեանց կ'ենթարկեն և մօտէն կը հսկեն անոնց առողջական վիճակին:

Շնորհիւ կղզիին առողջարար կլիմա-  
մին, Հաստատութեան օդասուն դիրքին.

խաղերու և մարզանքի տրուած կարեւութեան, ինչպէս նաև հրամցուած ընտիր մասունդին՝ աշակերտութեան առողջական վիճակը միշտ եղած է գոհացուցիչ և աճումը՝ բնականոն:

## Ե) ԱԿՈՒՄԲՆԵՐ

Թէ՛ սաները և թէ սանուհիները ունին իրենց յատուկ Հ.Բ.Ը. Միութեան ակումբները, ուր անոնք կրնան անցընել իրենց ազատ ժամերը, թերթ կամ գիրք կարգալով, երաժշտութիւն ունկնդրելով, փինկ-փոնկ, բառախաղ, ճատրակ և այլ խաղեր կազմակերպելով։ Երկու ակումբներն ալ ունին իրենց ձայնասփիւռը, պատկերասփիւռը և արգիսկան սթէրէօքը ըլքըները։

## Զ) ԱՐՏՈՒՐՈՎՈՒՐՈՅՆՈՅՑԻՆ ԶԲՈՂՈՒՄՆԵՐ

Հաստատութիւնը կը քաջալերէ ուսանողներու մասնակցութիւնը զպրոցական կարգ մը ձեռնարկներու կազմակերպչական գործին, անոնց մէջ զարգացնելու համար պատասխանատութեան զգացումն ու նախաձեռնութեան ոգին։

### 1.— Աշակերտական Խանձնախումբեր

Աշակերտական յանձնախումբերը կը կազմուին դասարաններու կողմէ ընտրուած ներկայացուցիչներով։ Կան հետեւեալ յանձնախումբերը։

Աշակերտական Խորհուրդ, Հ.Բ.Ը. Միութեան Աշակերտական Մասնաճիւղ, Մարզական Յանձնախումբ, Ծնկերային Հաւաքոյթներու Յանձնախումբ և Աշակերտական Հիմնադրամ։

### 2.— Մշակութային ձեռնարկներ

Պարբերաբար տեղի կ'ունենան հանգիսութիւններ և դասախոսութիւններ, ներքին կամ հրապարակային, զվարաբար զարական-գեղարուեստական բովանդակութեամբ, ինչպէս նաև երաժշտական ու թատերական երեկոյթներ և մրցանքներ, որոնց իրենց լայն մասնակցութիւնը կը բերեն Հաստատութեան սահսանուհիները։

Հաստատութիւնը ունի իր երգչախումբը և պարախումբը, որոնք ընդհանրապէս կը ճոխացնեն ներքին ձեռնարկները և երբեմն ալ հանդէս կու գան տարեկան համերգներով։ Այդ համերգները բարձրօրէն գնահատուած են ոչ միայն հայ համայնքին կողմէ, այլ նաև կղզին օտար շրջանակներէն։

Հաստատութեան մշակութային կեանքին մէջ կարեւոր տեղ կը գրաւէ Գրասէրներու Շրջանակը, որուն կ'անդամակցին վարժարանիս աշակերտութեան գրեթէ կէսը։ Պատի «ՑՈՂՔ» շաբաթաթերթը, ինչպէս նաև աշակերտական «ԱԹԳ» պարբերաթերթը, լաւագոյն առիթը կ'ընծայեն երեւան հանելու և քաջալերելու սահսանուհիներու դրական, երաժշտական և նկարչական շնորհները։

Ընկերային Գիտութեանց Ակումբը օժտուած է բազմաթեզու գիրքերով և թերթերով։ Քիչ չէ թիւը այն աշակերտներուն, որոնք երկար ժամերու ընթերցանութեամբ կ'ընդուրածակեն իրենց միտքի հորիզոննը։ Ընկերային Գիտութեանց Ակումբը երկու շաբաթը անգամ մը կ'ունենայ իր հանգիպումները. որոնց ընթացքին տեղի կ'ունենան շհեկան դասախոսութիւններ կամ վիճաբանական ասուլիսներ։

Դասական և ժողովրդական երաժշտութեան ունկնդրութեան շաբաթական մէկ ժամուան յայտագիրը լայն ընդունելութիւն գտած է բոլոր տարիքի սահսանուհիներու կողմէ։

### 3.— Մարզական Կեանք

Ուսանողներուն ներգաշնակ աճումը ապահովելու համար, Հաստատութիւնը մէծ կարեւորութիւն կու տայ Փիզիքական դաստիարակութեան։

Մարմնակրթանքի ծրագրին մաս կը կազմեն գանիխական և չափական մարզանքներ, աթլեթիզմ և խաղեր։ Այս վերջիններուն համար (ֆութապոլ, վոլիպոլ, պասքէթապոլ), բացառիկ գիւրութիւններ կ'ընծայեն Հաստատութեան ընդարձակ խաղավայրերը։ Մելգոնեանի խումբերը գնահատելի արգիւնքներու հասած են միջդպրոցական մրցումներուն մէջ։

## ԳԱՀԻՐԵՒ Հ. Մ. Բ. Մ. - ՆՈՒՊԱՐԻ ՊԱՍՔԵԹ ՊՈԼԻ ՇԱՀԱԾ ՄՐՑԱՇԱՐՔԵՐԸ

Դահիրեւ նիւր Խոթ Հայկական Ա-  
կումբը գեղեցիկ գաղափարը ունեցած էր,  
իր մարզադաշտին վրայ կազմակերպելու  
պասքէթ-պոլի համահայկական քառանկիւն  
մրցաշարք մը և օժտել զայն «Մարզական  
Համագործակցութեան Բաժակ» անունով:

Այս մրցաշարքին մասնակցեցան  
Դահիրեւ չորս հայ ակումբներու՝ Հ. Մ. Բ.  
Մ.-Նուպարի, Հ. Մ. Բ. Մ.-Արարատի, Ս.  
Թերեղայի և Նիւր Խոթի խումբերը:

Շարաթ, 5 Փետրուար 1972ին տեղի  
ունեցաւ առաջին մրցումը Ս. Թերեղայի  
և Հ. Մ. Բ. Մ.-Արարատի խո մթերուն միջև,  
ուր Հ. Մ. Բ. Մ.-Արարատի խումբը տրամա-  
68-64 արդիւնքով յազմանակ մը:

արաթ օրուան գտումի երկրորդ  
մրցումին մասնակցեցան Հ. Մ. Բ. Մ.-Նու-  
պարի և Նիւր Խոթի խումբերը: Այս մըր-  
ցումին Հ. Մ. Բ. Մ.-Նուպարի խումբը յազ-  
մեց 52-49 արդիւնքով:

«Մարզական Համագործակցութեան  
Բաժակ»ի մրցաշարքին աւարտական մըր-  
ցումը կատարուեցաւ յաջորդ օր՝ Կիրակի,

Թիշատակութեան արժանի են նոյն-  
պէս Հաստատութեան կազմակերպած տա-  
րեկան մարզահանգէնները:

### 4. — Արիներ

1932-ին կը կազմակերպուի սկաու-  
տական այս շարժումը «Մելոնեան Կըր-  
թական Հաստատութեան Արիներու Խումբ»:

Հաստատութեան Արիներու խումբը  
կիպրոսի ամենէն գործունեայ խումբերէն  
մէկը նկատուած է և իր այդ վայելած  
յարգ և համարում սկաուտական ըրջա-  
նակներու մէջ:

Ներկայ տարեշրջանի ընթացքին  
Հաստատութեան ըրջափակին մէջ գտնուող  
ողերեւութեարանական կայանը օժտուեցաւ  
արդիական գործիքներով, չորրիւ արի-  
ներու ջանքերուն և տնօրէնութեան նիւ-

6 Փետրուարին, մասնակցութեամբ նա-  
խորդ օրուան երկու յաղթական խումբե-  
րուն: Այս մրցումը յաղթեց Հ. Մ. Բ. Մ.-  
Նուպար, որ վերջացաւ 77-63 արդիւնքով:

Ահա այսպէս Հ. Մ. Բ. Մ.-Նուպար շա-  
հած էր ու տիրացած առաջին արծաթա-  
զօծ բաժակին: Սոյն բաժակը տրամադր-  
ուած էր Տիար թորոս Խաչատուրեանի  
կողմէ:

Այս համագործական մրցաշարքին  
յ ջորդեց Հ. Մ. Բ. Մ.-Արարատի՝ Շարաթ  
18 և Կիրակի, 19 Մարտ 1972ին, իր մար-  
զակաշտին վրայ կազմակերպած համա-  
գործակցութեան քառանկիւն Բ. մրցաշար-  
քը, որուն շուրջ հաւաքուած էին Գահիրէի  
ոյն չորս հայ ակումբները:

Աւարտական մրցումը տեղի ունցեաւ  
Կիրակի, 19 Մարտին, մասնակցութեամբ  
նախորդ օրուան երկու յաղթական՝ Հ. Մ. Բ.  
Մ.-Նուպարի և Նիւր Խոթի խումբերուն,  
ուր Հ. Մ. Բ. Մ.-Նուպար յաղթեց 73-36 ար-  
դիւնքով և ստացաւ երկրորդ բաժակը,  
նուիրուած Տէր և Տիկին Վարուժան Գա-

թական և բարոյական աջակցութեան:  
Ներկայիս օրը օրին կ'արձանագրութին ջեր-  
մաստիճանը, տեղացող անձրեւին քանա-  
կը, հովին ուղղութիւնն ու արագութիւնը,  
եալին:

### 5. — Արենոլիներ

Մանչերու սկաուտականին կը հա-  
մապատասխանէ աղջկանց արենոյներու  
շարժումը, որ հիմուած է 1950-ին:

Արենոյներու շարժումը այնքան  
խանդակառութիւն ստեղծած է, որ կարե-  
մի չէ եղած գոհացում տալ բոլոր դիմող-  
ներու փափաքին: Հակառակ այս իրողու-  
թեան, սանուահիներու գրեթէ կէսը արե-  
նոյներ են:

գանձեանի կողմէ:

Ապա երրորդ պասքէթ-պոլի քառանշիւն մըցաշարքը խաղացուեցաւ Սրբուհի Թերեզա նորակառոյց մարզադաշտին վրայ Շաբաթ, 1 և Կիրակի, 2 Յուլիս 1972ին: Այս մըցաշարքին ևս մասնակցեցան նոյն չորս ակումբները:

Կիրակի օր, եզրափակիչ մըցումին մասնակցեցան նախորդ օրուան երկու յաղթական՝ Ս. Թերեզայի և Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի խումբը: Եւ այսպէս յաղթելով Ս. Թերեզայի 62-50 արդիւնքով, տիրացաւ երրորդ բաժակին, որ նուիրուած էր 8էր և Տիկին Կարօ Վարժապետեանի կողմէ:

Չորրորդ և վերջին պասքէթ-պոլի համագործակցական քառանկիւն մըցաշարքը տեղի ունեցաւ Շաբաթ, և Կիրակի օրերուն, Յուլիս 15 և 16ին, Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի մարզադաշտին վրայ: Շաբաթ օրուան զումբի զոյգ մըցումներէն յաղթական մեացին Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի և Ս. Թերեզայի խումբը:

Կիրակի օրուան աւարտական մըցումին Հ.Մ.Լ.Մ.-Նուպար տարաւ յաղթանակը 83-70 արդիւնքով:

Մըցումին աւարտին Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի անպարտելի խումբը ստացաւ 8էր և Տիկին Ժորժ Միքայէլեանի կողմէ տըրամագրուած «Մարզական Համագործակցութեան Բաժակ»ը:

Շաբաթ, 22 և Կիրակի, 23 Յուլիսին, Աղեքսանդրիոյ Հ.Մ.Լ.Մ.-Նուպարը կազմակերպած էր հգիպտոսի պահծալի Յեղափոխութեան 20րդ տարեդարձին առթիւ պասքէթ-պոլի քառանկիւն համահայկական մըցաշարք մը, որ տեղի ունեցաւ իր մարզադաշտին վրայ մասնակցութեամբ Գահիրէն Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի և Ս. Թերեզայի, իսկ Աղեքսանդրիայէն «Կամք»ի և Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի խումբերուն:

Շաբաթ օր տեղի ունեցաւ երկու մըցումներ, առաջին՝ Ս. Թերեզայի և Աղեքսանդրիոյ Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի խումբերուն միջնեւ, որ վերջացաւ Աղեքսանդրիոյ Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի յաղթանակով 41-39 արդիւնքով:

Իսկ երկրորդ մըցումին մասնակցե-

ցան Գահիրէի Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի և Աղեքսանդրիոյ «Կամք»ի խումբերը: Այս մըցումին վերջաւորութեան Գահիրէի Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի խումբը տարաւ «Կամք»ի խումբին գէմ յաղթանակ մը 82-64 արդիւնքով:

Ուրեմն Կիրակի օր տեղի ունեցաւ աւարտական պայքարը, մասնակցութեամբ Գահիրէի և Աղեքսանդրիոյ Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի խումբերուն:

Այս հետաքրքրական մըցումին, Գահիրէի Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի խումբը ապահովելով իր յաղթանակը 61-47 արդիւնքով, ստացաւ Տիար Աւետիս Ն. Զագրճեանի ձեռամբ իր կողմէն նուիրուած արծաթազօծ թանկարժէք բաժակը:

Ապա տեղի ունեցաւ Աղեքսանդրիոյ մէջ «Կամք» Մարզական Միութեան կազմակերպած թ. համահայկական պասքէթ-պոլի մըցաշարքը, Ուրբաթ 11, Շաբաթ 12 և Կիրակի, 13 Օգոստոս 1972ին, իր մարզողացտին վրայ, որուն մասնակցեցան Գահիրէն՝ իսթի Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի, Ս. Թերեզայի և Հ.Մ.Լ.Մ.-Արարատի, իսկ Աղեքսանդրիայէն՝ Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի և «Կամք» Մարզ Միութեան խումբերը:

Ուրեմն, Ուրբաթ օրուան մըցումներէն յաղթական մեացին Հ.Մ.Լ.Մ.-Արարատի և Ս. Թերեզայի խումբը:

Յաջորդ օրը Շաբաթ, տեղի ունեցան այս համայկական թ. մըցաշարքին կէս-աւարտական զոյգ մըցումները, որոնցմէ առաջինը կատարուեցաւ նախորդ օրը Նիւթի իսթի խումբին յաղթող Հ.Մ.Լ.Մ.-Արարատի և Գահիրէի Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի խումբերուն միջնեւ: Այս մըցումը վերջ գտաւ Հ.Մ.Լ.Մ.-Նուպարի յաղթանակով, 63-62 արդիւնքով, ուր ստացաւ իր արժանի բաժակը: Ապա անցնելով նոյն օրուան կէս-աւարտական երկրորդ մըցումին՝ «Կամք»ի խումբը յաղթեց Ս. Թերեզայի խումբին 61-60 արդիւնքով:

Կիրակի, 13 Օգոստոսին մեծ հանդիսութեամբ տեղի ունեցաւ համահայկական այս թ. մըցաշարքին եզրափակիչ մըցումը, մասնակցութեամբ ֆինալիսթ երկու լաւագոյն կազմերուն «Կամք»ի և Գահի-

# Գահիրէի Հ. Բ. Ը. Միութեան Տարեկան Անդամական Ընդհանուր Ժողովը

Ուրբաթ, 30 Յունիս 1972, կ. ե.  
ժամը 9ին, տեղի ունեցաւ Միութեանս  
հաւաքավայրին մէջ, Գահիրէի Հ. Բ. Ը.  
Միութիւն Մասնաժողովի տարեկան ան-  
դամական Ընդհանուր ժողովը, ատհնա-  
պետութեամբ՝ Պր. Հայկազուն Քիւրք-  
ճանի և ատենադպրութեամբ՝ Պր. Յով-  
հաննէս Տընկճեանի:

Ներկայ էին 21 ձայնատու անդամներ  
և 6 փոխանորդագիրներ, գումար՝ 27, ինչ  
որ համապատասխան էր Միութեանս ան-  
դամացուցակին օրինական 10<sub>0/0</sub>ի թիւին:

Յարգելի ստենագետին խնդրանքով  
Ներկաները մէկ վայրկեան լուսութեամբ  
յարգեցին յիշատակը 1971 տարեշրջանին  
մահացած Միութեանս արժանաւոր ան-  
դամներուն, նաև նորոգ հանգուցեալ՝ Ազք.  
Նուպար Պալահանի:

Կարդացուեցաւ վարչութեամն տարե-  
կան տեղեկագիրը, որը կը պատկերացնէր  
Միութեանս տարեկան ընդհանուր գործու-  
նէութիւնը կրթական, մշակութային և այլ

Տեսքը.—	ՅՈՒԿՈԲ Է. ՔՄԵՐՃԵԱՆ	Ատենապետ
ԺՈՐԺ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ	Բ. Ատենապետ	
ՆՈՐԱՅՐ ՏԵՂՎԱՅԹԵԱՆ	Ատենդապիր	
ՀԱՅԿ ԻՐԱՑԵԱՆ	Գանձապետ	
ԵՐՈՒԱՐԴ ԹԱՇՃԵԱՆ	Խորհրդական	
ԺԱԴ ՄԻՒՐՈՊԵԱՆ	»	
ՅՈՒԿՈԲ ԺԱՄԿՈՉԵԱՆ	»	

Քէի Հ. Ա. Ը. Մ.-Նուպարի խումբերուն:

Խիստ հետաքրքրական այս մրցումը  
վերջ գտաւ նոյնպէս Հ. Ա. Ը. Մ.-Նուպարի  
խումբին, 64-52 արդինքով տարած ար-  
ժանի յաղթանակով:

Կը չնորհաւորենք Գահիրէի Հ. Ա. Ը. Մ.-  
Նուպարի յաղթական խումբին բոլոր ան-  
դամները, որոնք շահած են այս տարուան-  
սկիզբէն կազմակերպուած պատքէթ-պոլի  
քառանկիւն և համահայկական վեց մըր-  
ցաշարքերուն եօթը բաժակները՝ առանց

մարզերու առլնչութեամբ:

Անցնելով նիւթական համարատուու-  
թեան կարգացուեցաւ 1971 տարեշրջանի  
հաշուեկշիռը հաշուեքննիչի տեղեկագիրը  
և 1972 տարուոյ պիւտճէի նախահաշիւր:  
Այս կապակցութեամբ ժողովին տեղեկու-  
թիւններ տրուուեցան հասոյթներու և  
ծախսերու շուրջ՝ նաև եղան հարցումներ,  
որոնց տրուուեցան գոհացուցիչ լուսաբա-  
նութիւններ ու բացատրութիւններ:

Կարճ գագարէ մը ետք, ժողովը ան-  
ցաւ նոր վարչականներու ընտրութեանց,  
փոխարէն հրաժարած, վիճակաւ գաղրած  
և մահացած անդամներուն:

Ուստի գաղտնի քուէարկութեամբ  
ընտրուեցան Պր. Յակոբ Էքսերճեան,  
Նորայր Տէօվլէթեան և Յակոբ Ժամկոչ-  
եան: Պր. Կարօ Ներեւեան ևս վերընտ-  
րըւեցաւ հաշուեքննիչի պաշտօնին: Ժողովը  
փակուեցաւ ժամը 11ին:

Նոյն օրը վարչութիւնը գումարեց իր  
առաջին նիստը, ուր ընտրեց իր զիւանը  
հեաեւեալ ձեւով: —

Որեւէ պարտութիւն կրելու: Նոյնպէս կը  
չնորհաւորենք Գահիրէի և Աղեքսանդրիոյ  
Հ. Ա. Ը. Մ.-Նուպարի ժրաշան վարչութիւն-  
ները, որոնք ոչ մէկ ճիգ կը խնայեն ա-  
կումբին պատքէթ-պոլի խումբերուն գո-  
յատեւման և յառաջդիմութեան համար:

Կը չնորհաւորենք նաև և յաջողու-  
թեան մեր լուսագոյն մաղթանքները կը  
յայտնենք մեր եզիպտահայ մարզական բո-  
լոր ակումբներուն:

ՄԱՐԶԱՍԵՐ

ԳԱՀԵՐԵՒ Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵՆՔՆ ՆԵՐԾ

ԹԵՇԱՍԵՂԱՆ Ի ՊԱՏԻՒ ՄԻՈՒԹԵԱՆՍ ԱԱՆԵՐՈՒՆ ՆՅԹ ՏԱՐԻՈՅ ԵՒ Ա. ԾՆՆԴԵԱՆ ԱՌԹԻՒ

Օերքար 7 Յունուար 1972 կ.ե. ժամը 7ին, տեղի ունեցաւ Ընդունելուրին-Թէյստեղան մը, ի պատիւ Հ. Բ. Ը. Միուրեան Յովակիմն և սահերուն, նոր ջարայ եւ Ա. Ծնունդի առքիւ, Միուրեանս հաւաքովայրին մէջ նախագահուրեալք Միուրեանս նախկին Ալտենապէտ Պր. Հայկազուն Քիորբնեանի եւ կազմակերպուրեալք եւրիտ. Մշակուրային Մարմին: Այն ընդունելուրեանց ներկայ էին նաև Կեդր. Յանձնաժողովի անդամներ, Մասնաճիշտիովաչական անդամներ, ինչպէս նաև Յովակիմեան սան-սանունիները:

Հաւաքոյթին բացման խօսքը կատարեց Պր. Աւետիս Մովսեսեան, որ ողջունելի եւ յաջողուրիւն մադրելէ ետք մեր ուսանողուրեան, հրահիրեց Պր. Հայկազուն Քիորբնեանը: Ան վեր առաւ այսպիսի հանգիպումներու նպատակները, յայունելով որ ներկայ սան-սանունիները իրենք զիրենք պետք է զգան իրենց տան մէջ, որպէս նոյնընտանիքի անդամները՝ այս ազգօգուտ յարկին ներքեն: Ապա յոյս յոյտնեց թէ մեր ուսանողուրինը պիտի ջանայ առանելագոյնս օգտուիլ իրեն տրուած ուսման պատուե ուրինեներն, արդարացնելու համար այն զոհողուրինեները, որ կը կատարէ Բարեգործականը, ուսման ծարաւի աշակերտներուն թիկունք կանգնելով:

Վարչական կազմին՝ Պր. Հայկ Խրատեան, իր կարգին խօսք առնելով, անդրադարձաւ Հ. Բ. Ը. Միուրեան կատարած զոհողուրինեներուն շուրջ եւ մադրեց յաջող տարի մը դպրոցական կեանքին ներս:

Ի պիմաց սան-սանունիներուն, Պր. Անդրանիկ Ղազիկեան յայտնեց ուսանողուրեան երախտագիտական զգացումներ Հ. Բ. Միուրեան հանդեպ:

Աղջ. Նուպար Պալաեան իր կարգին քրանիրուելով, խօսք առաւ ու թէլաղըց հայկական այս մեծ կազմակերպուրեան յարգը գիտնալ, ինչպէս նաև վառ պանել ազգային ողին եւ զայն փիխանցել սերունդէ սերունդ:

ՄԵՇԱՆՈՒՆ ՆԿԱՐԻ Զ  
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԵԱՆ ՈՉ ԵՒՍ Է

Ուրբար, 5 Մայիս 1972ին, Երեւանի մէջ, խոր ծերութեան մէջ, մահացած է ամուսնի Ակարիչ Ս. Միուրեան ժողովրդական նկարիչ, ընկերութանական այստանին հեռու, Լենինան, Ս. Միուրեան եւ Ա. Հայաստանի պետական մրցանակին դադարեցիր, Ա. Միուրեան Գեղարվուսական Ակադեմիայի իսկական անդամ, Ա. Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի ակադեմիկոս, Ա. Հայաստանի Գեղարվուսական Ակադեմիայի առաջնախառն Մարտիրոս Մարեանը: Կատարուած է պետական յուղարկանորուրիւն եւ մարմինը անկույտած է խաղավային պանթետիկին մէջ:

Մարտիրոս Մարեան, նոյն առևն, իրեւ հայրենակը մարդ եւ մատուրական արուեստագէտ, մեծասկս սկրուած եւ ամենին յարգուած անձ մըն էր: Իր կենդանուրեան իսկ ան վերածուել էր խորհրդանշական, դասական դեմքի մը, պաշտառնի առարկայ վարցելը հայ արևատիկ:

Ականառու արուեստագէտին մանը գուժող Սփիրովանայուրեան Մշակուրային Կապի նեռազիրին ի պատասխան, Հ. Բ. Ը. Միուրեան նախագահին կորմն հետեւեալ ցառակցական հեռացիրը դրկուեցաւ Երեւան:

Խորունկ յարգանեով կը խոնարհին նկարիչ Մ. Մարեանի քարւ հողակոյտին առջեւ: Ան ոչ միայն եղաւ մեծատաղանդ արուեստագէտ մը այլ ազնիւ մարդ մը եւ մեծ հայրենասէր մը: Վատան ենի թէ իր վաստակը ներշնչումի եւ հպարտուրեան աղբիւր պիտի ըլլայ ներկայ եւ գալիք սերունդներու եւ իր անձը հայրենանուէր ծառայուրեան տիպար մը:

Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Պատուասիրուրեան վերջաւորուրեան, փակման խօսքը կատարեց Պ. Ա. Մովսեսեան:

Կը շնորհաւորենք Երիտասարդաց Մըշակուրային Մարմինը, և նորանոր յաջողուրինեներ կը մաղբենք:

Ներկայ Մը

## ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵՍՆ ՈՉ ԵՒՍ Ե

Նաբար, 20 Մայիս 1972ին, որտի տագնապի մը հետեւանրով իր մահկանացուն կերեց՝ Գանիքի հայութեան սիրուածու յարգուած ազգայիններէն՝ Նուպար Պալաեանը, խոր սուզի մատնելով եզիպահայ գաղուրը:



Ազգային Յուղարկանորութիւնը կատարուեցաւ Կիբակի, 21 Մայիս, կ.ե. ժամը 4.30ին, Գանիքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Նկեղեցիին մէջ, նախագահութեամբ Նզիպտոսի Առաջնօրդական Տեղապահ՝ Գերշ. Տ. Զաւեկն Ս. Խոս. Զինցինեանի եւ սգակիր նոն բազմութեան մը ներկայութեան:

Եկեղեցւոյ արարողութեանց աւարտին, Սրբազն հայրը խորիմաստ դամբանական - քարոզ մը խոսեցաւ, վեր առնելով ողբացեալին կատարած նուիրեալ ծառայութիւնները: Նաեւ եկեղեցւոյ բակին մէջ յաջորդաբար խօսր առին Պրք. Հայկ Օհաննեսեան, Աւետիս Մովսէսեան, Ցակոր Համբիկեան եւ Վահագի Տեփոյեան, որոնք սրտաբուխ դամբանականներով ներկայացնուին ողբացեալին կեանքն ու գործուենութիւնը:

Ապա ողբացեալին անկենդան մարմինը փոխադրուեցաւ Հելիոպոլսոյ Ամե-

նայն Սրբոց Ազգային Գերեզմանատունը եւ քաղուեցաւ մտաւորականներու հողամասին մէջ:

Ան ծնած էր Գանիքի 1918ին: Մանուկ հասակին յանախած էր Գանիքի Գալուստեան Ազգային Վարժարանը: Ապա փայլուն յաջողութեամբ աւարտելէ ետք, 1932ին, ընդունուած էր Գանիքի Ամերիկեան Համալսարանը, որմէ յետոյ յանախած էր Ֆրանսական Լիսեն, ուր հետեւած էր ուսուղութեան եւ հաշուակալութեան դասընթացներուն: 1938ին ի վեր կը պաշտօնավարէր Գանիքի դրամատան մէջ: Ան վերջերս նշանակուած էր փոխ-տնօրինի աստիճանին, ինչպէս նաև քննիչ՝ դըրամատան բոլոր մասնաճիւղերու գրասենակներուն:

Ողբ. Նուպար Պալաեան ունեցած էր ազգային եւ կուսակցական բեղուն գործունեութիւն մը: Մառայած էր Գանիքի Հայկական Ընթերցասրանին, Եղիածան Սանուց Յանձնախումբին, Նուպարեան Աղքավարժանի Հոգաբարձութեան, Ազգային Տուրքի Յանձնախումբին, «Հանակիր» Շաբարարերի Խմբագրական կազմին, Ս. Գ. Հեջակեան Կուսակցութեան եւ Հ. Բ. Բ. Միուրեան Գանիքի մասնաճիւղին մէջ, որուն վարչութեան անդամ էր: 1969ին վերերանութեան տիտղոսին արժանացած էր եւ վկայականի բաշխման հանդիսութեան իր վերերան ընկերներուն անունով խօսր առած էր, վեր առնելով Միուրեանս օգտաշատ գործունեութիւնը:

Ողբացէ այ Նուպար Պալաեանի մահով Միուրիւնս կորսեցուց իր հանատանոր անդամներին մին, ուր եղաւ այն քիչերէն, որոնց կեանքն ու գործունեութիւնը կ'ընդգրկին մէր ազգային ու հանրային կեանքի բոլոր զիշաւոր մարզերը, եղաւ ինքնանուիրումի գերազանց տիպարը, նախընտրեց հանրային գործի անստոյդ ապագայի տամանալի համբան, եղաւ արքուն պահակ մը եւ այս բոլորը պատահականութիւն չեր այլ ազնին կիրք մը օգտակար հանդիսանալու համայնքին ու հոյ ժողովուրդին:

Յարգանք իր անքառամ յիշատակին:

Ա.Մ.

# Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՄԱՄՈՒԼԸ

ՅՈՒՇԱՐԱՐ - ՄԻՈՒԹԻՒՆ

Պատոնաքերք Հ. Բ. Ը. Միութեան

Հիմնադիր՝ Պօղոս Փաւա Նուպար

**HOOSHARAR - Անգլիերէն Հրատարակութիւն**

Հասցե. — Armenian General Benevolent Union

109, East 40th Street

New-York N. Y. 10016.

ՆՈՐ ՇԻՆԱՐԱՐ

Հրատարակութիւն Հ. Բ. Ը. Միութեան Եւրոպայի

Երջանակային Կեդրոնական Յանձնաժողովի.

Հասցե. — 11, Square Alboni Paris 16<sup>me</sup> FRANCE

ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հրատարակութիւն Գահիրէի Հ. Բ. Ը. Միութեան

Հասցե. — 15, Էմաս Էլ Տին փողոց — Գահիրէ

Փոստարկղ 717

ԽՕՍՆԱԿ

Պատոնաքերք Հ. Բ. Ը. Միութեան Լիբանասի

Երջանակային Յանձնաժողովի

Հասցե. — Նամակառուփ 715, Պէյրուք.

## Հ. Բ. Ը. Մի՛լիթիկն – ԳԱՀԻՐԵ

Գահիրեի Հ. Բ. Ը. Մի՛լիթիկնը հանոյքն ունի տեղեկացնելու պատուարժան հանրութեան բէ, իր հիմնած

### **ԵԱԳՈՒՊ ԱՐԹԻՆ**

գրադարանը որ կը գործէ 1958են ի վեր, իր տրամադրութեան տակ ունի գրական, պատմական, գեղարուեստական, կրօնական եւ բանասիրական, ինչպէս նաև ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ գիրքերու նոխ հաւաքածոյ, որմէ կրնան օգտուիլ մեր ընթերցասէր անդամները եւ Գահիրեի հայութիւնը անխտիր, առանց որեւէ վճարումի:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



### **ՏԵՂԵԿԱՑՈՒՆ վճարովի չէ**

Ննորհակալութեամբ կ'ընդունինք նուշեներ, մեր այս ձեռնարկը աւելի նոխ եւ շահեկան ընծայելու համար:

- Ստանալու համար դիմել խմբագրութեանս,
- 15, Էմաս ել Տի՛ն փողոց Ա. յարկ — Գահիրէ



رقم الإيداع بدار الكتب ٦١٣

ՏՊ. «ԱՐԳՈՒ» ԳԱՀԻՐԵ — ՀԵՌ. 56864